

ԱՐՏԱՇՈՒՆԵԱՅ ՀԱՐՍՏՈՒԹԻՒՆԸ

Մեծն Աղեքսանդրի մահէն վերջ, Հայաստանի բնիկ հայազգի թագաւորներու շրջանը կամ «Արտաշունեաց» (Արտաշիսեան) հարստութիւնը տեւած է երկու դար, սկսելով 190 էն Ն. Ք. ու վերջ գտնելով Ք. Յ. 1 թուականին:

Սելեւկեան կայսրութեան տկարութեան հետեւանքով շատ մը ազդեր իրենք զիրենք անկախ հռչակեցին: Սոյն մեծ կայսրութիւնը ծնունդ առած էր Մեծն Աղեքսանդրի մահէն վերջ, ու առաջին կայսրը եղած էր Սելևկոս Նիքաթոր: Ընդարձակ կայսրութիւնը կը պարունակէր Աղեքսանդրի Ասիական երկիրները, Փոքր Ասիոյ արեւմտեան նահանգներէն դաւա, որոնք բաժին ինկան Աղեքսանդրի ուրիշ մէկ զօրավարին՝ Արտաշունեան:

Այս ընդարձակ կայսրութեան նահանգներուն հեւաւորութիւնը, արքունի ընտանեաց անդամներուն յարատեւ անմիաբանութիւնը, ու օտար ցեղերու թոյլ կերպով կեդրոնի հետ կապուած ըլլալը, երբ այսպեան լեզուներով ու բարբերով սոգորուած օտարները ընդհանրապէս թշնամի էին կեդրոնին ու միայն զօրաւոր բազկով կրնային դպուիլ, պատճառ դարձան այդ պետութեան շուտափոյթ անկման:

Այսպէս հետզհետէ անկախութիւն հռչակեցին Պարթեւաստան, Բաղդրիս, Հայաստան ու Հըհաստան: Սելևկեաններուն վերջին հարուածը տուին Հռովմայեցիք, որոնք զինուորական յաջողութիւնները պատճառ դարձան շատ մը զերի ազդերու քաղաքական յանգչնութեանց: Սկիսիտնի փասաւոր յաղթութիւնը

Անտիոքոս Մեծին վրայ, Մագնիսիոյ մօտ 190ի վերջերը, Ք. Ա., զոր Վիլքէքէն կը պատմէ, նշանը եղաւ Ասիոյ բազում ցեղերու ընդհանուր շարժման, որոնք զիմեցին Հռովմ ու իրենց անկախութիւնը վաւերացնել տուին Մերակոյսին:

Մագնիսիոյ ճակատամարտէն առաջ, Հայաստանի մէջ կ'իշխէին երկու հայազգի իշխաններ, Արտաշէս ու Ջարեհ (Artaxias և Zariadrès) իր Անտիոքոս Երրորդի փոխանորդները. առաջինը Մեծ Հայքի իսկ երկրորդը Փոքր Հայքի վրայ: Սոյն պատերազմէն վերջ այս երկու իշխանները իրենք զիրենք թագաւորներ հռչակեցին, զոր Հռովմ ճանչցաւ ու վաւերացուց: (1)

Չորդ հայ թագաւորներու Հռովմ պատգամաւոր զրկելը կ'իմանանք Պոզիւրիտի ընթերցումէն: Ասոնք ճարտար զօրավարներ ըլլալով, հետզհետէ ընդարձակեցին իրենց նորակառոյց պետութիւնները:

Արտաշէս զբաւեց ամբողջ Այրարատեան աշխարհը, ու իր պետութիւնը ընդարձակեց՝ Մարերէն դրաւելով Փայտակարան, Փառնիտիս ու Վասպուրական նահանգները, Վրացիներէն դրաւելով Տայքը (Պարիատրիս), Կղարջքը (Պոսսեի) եւ Գուլպարքը. Պալիւքներէն եւ Մախնիքներէն առաւ Եկեղեաց ու Դերջանը. Կատաոններէն առաւ Եկեղեաց ու Անտիուարուեան երկիրները ու Ատորիններէն առաւ Տմորիքը (2):

(1) Կը պատմէ Ստրաբոնը:
 (2) Կ'ըսեն Ստրապոն ու Հիւպպան:

Այս ընդարձակ երկիրները հայկական մը-
նայուն աշխարհները նկատուեցան եւ անոնց
ամբողջութիւնը կոչուեցաւ Մեծ-Հայաստան

Արտաշէս Աշխարհակալը իր պետութեան
մէջ մտցուց ազգային լեզու մը, որ ըստ Ստրա-
բոնի, այս ընդարձակ հայկական պետութեան
միութեան կապը հանդիսացաւ:

Այս Արտաշէսը կիրթ ու բարոյագէտ թա-
պաւոր մըն էր որ նոյն իսկ զիտցաւ հայկական
հիւրամեծարութիւնը ցոյց տալ փախտական
մեծ կարգեղոնացի Աննիրազին, որ Հա-
յաստան ապաւինած էր Հռոմմայեցիներէն
փախելով: Արտաշէս Աննիրազը յարկեց ու
սիրեց եղբոր մը նման, ու անոր թելադրու-
թեամբ հիմնարկեց Արտաշատ մեծ քաղաքը,
որուն շինութեան վերակացուն, ինքը՝ Մեծն
Աննիրազը եղաւ (1):

Թերեւս այսպիսի կարեւոր փախտականի
մը հանդէպ Հայոց թապաւորին ցոյց տուած
այդ ազնիւ ու աստուածահաճոյ վերաբերմուն-
քը եղակի է ամբողջ ընդհանուր պատմութեան
մէջ. որովհետեւ Կարգեղոնացին շատ զբաղե-
ցուցած էր Հռոմմը ու պահ մը հասած էր Յա-
իտանական Քաղաքին դռներուն առջեւ: Սկի-
պին Աֆրիկանոս կրցած էր վերջապէս յազ-
թական հանդիսանալ, ու վայրագորէն կը հա-
լածէր Աննիրազը որ նախ փախած էր Անտիոքոս
Մեծի արքունիքը, բայց Սելեւկեաններու լվըս-
տահելով՝ ինքնարբերաբար փախաւ Հայաստան,
ուր կը թաղաւորէր ազնիւ, կիրթ, վեհամեծ
ու հայրենասէր Մեծն Արտաշէսի նման հազուա-
դիւս անձ մը, որուն հոշակը հասած էր Աննի-
րազին ակննջը:

Հայոց թաղաւորութեան այս մեծ հիմնա-
դիրը, միակ Արտաշէսն է որ օժտուած էր բար-
ձր կրթութեամբ, ունէր ճշմունական մշակոյթ, հռոմմական
կարգապահութիւն, հայկական
դատաւարներու թիւն ու վեհամեծութիւն, եւ
կրցաւ կազմակերպել հայկական բանակը, մը-
շակել վաճառականութիւնը, շինել հիմնալի
պողոտաներ, շէնքեր, եւ ըրաւ այլ բարեկար-
գութիւններ: Այսպիսի մեծ արքայ մը հայ

երպիչներու կողմէ պիտի ամռահանար,
ու մեք այս Արտաշէսը պէտք է նոյնացնենք
Գողթան երպիչներու Արտաշէս Բ. ին հետ:

Մեր պատմաւար Պորենացին այս Արտա-
շէսին վեհամեծութեանն ու քաղաքական յաղո-
ղութիւններէն պմայլած՝ կերտեց երկու Արտա-
շէսներու Հայաստաններ, մին միւսէն զեղեցիկ,
անոնց վրայ բազմեցնելով Արտաշէս Ա. «Աշ-
խարհակալ» մը ու Արտաշէս Բ. «Շինող» մը:

Պորենացիին խօսքերը ուրեմն, նուիրուած
Արտաշէս Ա. ի, պէտք է հասկնանք «Ար-
տաշիսան» հարստութեան այս հիմնադիրին
վրայ: Պորենացին կ'ըսէ.

«Էր այր հպարտ եւ պատերազմասէր
եւ արքունի իւր ի Պարսից աշխարհին շինեաց, եւ
զրամ առանձին զիր պատկերն հարկանէր...»

«Հրաման տայ Արտաշէս զօր յարուցանել
յարեւելից եւ ի հելասիոյ բազում յոյժ, մինչեւ
ոչ զիտել նմա զհամարն, այլ յանցս եւ յիշե-
աւանս՝ քար ըստ մարդաթուի կարկաւ նշան
բազմութեանն թողուլ:»

«Գրեալ յԱսիայ պղծածոյլ ոսկեգոծ պատ-
կերս ղԱրտեմիդեայ եւ զՇերակիւայ եւ զԱ-
պողոնի, տայ բերել յաշխարհս մեր, զի կանգ-
նեսցին Արմաւիր:»

(Թերեւս Արմաւիրը մայրաքաղաք էր Ար-
տաշատին շինութեանն առաջ:)

Ու Պորենացին այլ եւ այլ օտար պատմա-
գիրներու վկայութիւնները յիշատակելէ վերջ
Արտաշէսը արշաւել կուտայ մինչեւ Յունաս-
տան, ու Աքեմենեան կայսրերու աշխարհակա-
լութեանց չափ յաղողութիւններ շնորհել վերջ
ատոր, սպաննուած էր, կ'ըսէ, իր բանակին
կողմէ, իսկ վերջին շունչը փչելէ առաջ գոչած
էր լալապին. «Աւա՛ղ փառացս անցաւորի:»

Պորենացին չէ խօսիր թէ, Արտաշէսի տա-
մանակալից էր ուրիշ հայ թագաւոր մը, որ
կազմակերպած էր զօրաւոր Արեւմտեան Հա-
յաստան մը ու կ'իրիչէր Եփրատէն գրեթէ մին-
չեւ Ալիւս գետը տարածուող ընդարձակ եր-
կիրներուն, ոչ ալ կ'աւանդէ թէ Արտաշէս Ա. ք.
165 թուականին Սելեւկեան Անտիոքոս Գ. Ե-
պիփան կայսեր հետ ունեցաւ մեծ ու բազմորոշ
պատերազմ մը:

(1) Կը վկայեն՝ Ստրաբոն, Պլուտարքոս
ու Դիոքորոս Սիկիլիացին:

Ուսումնասիրելով Խորենացիին ընդարձակ Պատմութիւն Հայոցը, չենք կրնար վստահօրէն պնդել թէ այս Արտաշէսին վրայ բուսածները յերկրաւոր են, որովհետեւ, Խորենացին շատ մը նշանաւոր հելլէն պատմադիրներու վկայութիւններուն կ'ապաւինի, ու նոյն իսկ, մեր Արտաշէսին կը վերագրէ Լիւզիոյ Կրեսոս թագաւորին պարտութիւնը: (Տես Խորենացի, Պատ. Հայոց, Գիրք Երկրորդ, Մաս ԺԱ., ԺԲ., ու ԺԳ., էջ 184-192:)

Խորենացին հելլէն պատմադիրները ուսումնասիրելէ վերջ միայն կ'ընէ:

«Ճայս ասացեալ պատմադրացն Յունաց, ոչ միոյ կամ երկուց, այլ բազմաց. ընդ որ տարակուսեալ մեր՝ բազում խոյզ խնդրոյ արարաք:»

«...Բայց քանզի բազումք են, որ ասնն զԻրիւսոս մերոյ Արտաշէսի կեալ, եւ ոճով իմն պատենն, եւ հաւանիմ:

«... Քանզի առ Պոլիկրատէս այսպէս.

«Վե՛հ ինձ Արտաշէս Պարթև (1), քան զՄակեդոնացիս Աղեֆանդր, զի կալով յԻւրում աշխարհին, իշխեաց թերայն եւ Բարելոնի. եւ չէն ընդ Ալիւսոս զետ անցեալ, զլիւրականն սատակեաց զզորս, եւ կալաւ զԻրիւսոս. եւ յառաջ քան յԱսիա հասանին՝ յետսիկէ զգեկին քարոզեցաւ: Աւա՛ղ բախտին, միայն թէ ի տէրութեանն եւ ոչ ի փախտեանն էր վախճանեալ:»

«... Ասէ Եւազորոս.

«Փոքր Աղեֆանդրի եւ Գարեհի պատերազմ առ Արտաշիսին բաղդատեալ. քանզի նոցայն ոչ ի փոշոյն մաքուր երեւէր լոյս արւելջեանն, այլ սա ծածկեաց նետաձուլթեամբն եւ ստուերացոյց զարեգակն, ձեռագործ զիշեր դի՛խօրէին արարեալ:»

Իսկ Կրեսոսի ու Սողոմի զէպքին ակնարկելով, ու Կրեսոսը մեր Արտաշէսէն պարտուած համարելով կ'ըսէ.

«Գրէ եւ Կամադորոս այսպէս.

«Սարկանք լինէին հպարտացելոցն Լիրէացոց, Կրիւսեայ Պիւթեայ Հարցուկն պատասխանելով. Կրիւսոս անցեալ ընդ Ալիւս գետ՝

քակեաց զիշխանութիւնս: ... Եւ զթացեալ Արտաշիսի, հրամայեաց անել. եւ Հարցեալ եւ ուսեալ, թէ զիշէ է որ աղագիակեաց, հրամայեաց ներկի զտանջանն:»

«Գրէ եւ Փլեզոնիոս.

«Ամենայն թագաւորաց հուճկու եղեալ Պարթևն Արտաշէս եւ ոչ միայն զԼիրէացոս վանեալ եւ զԻրիւսոս կապեալ, այլ յԵլեւսպոնտոս եւ ի Թրակէ զտարերացն փոխեաց զընտըիւն. ծո՜վագնաց ընդ երկիր բերեալ լինէր, եւ ընդ ծով հետեւակելով, Թետալացոցն սպառնալով, եւ համբանն հիացուցանէր զհելլենիականն: Կործանեաց զԼակիդեմոնացիս, փախոյց զՓոկէացիս, Լովկրացիք անձատուրք եղին, Բիւտացիք մասն են ի կազմածոյ նորա. առ հասարակ նմա ելլազա մատուցանէր զահն: ... Այլ նա մեծամեծ յաղթանակօք պանծացեալ, ի յիւրոց զօրացն խողխողէ:»

Խորենացին այս փաստերը բերելէ վերջ, կարծես պահ մը փքացած երեսոյթ կ'ստնէ որ իր աղբը ունեցած էր այսպիսի պատուական թագաւոր մը, որ օտարներու իսկ բաւերով կը փառաւորուէր, ու հայրենասիրութենէ տարուած կը փակէ Արտաշէս Ա. ի մտայն իր պատմութիւնը ըսելով.— «Արդ եւ հաւատարմութեան արժանի համարիմ զայստսիկ պատմութիւնս:»

Ինչպէս տեսանք, օտար պատմադիրներ եւս համաձայն են Խորենացիին պատմութեան, ու մենք իբրաւունք չունինք Խորենացիին պախտարակելու:

Ուրիշ արտաքին հեղինակներ ունին աւանդութիւններ մեզ անձնաօթ հայ թագաւորներու ամ մասին:

Պուտարքոս կ'աւանդէ թէ, Արաքս անուն հայ թագաւոր մը ցաւելով իր երկու աղլիկներուն մահուան վրայ, ինքզինքը յուսահատօրէն կը նետէ Հայմոս գետը, ու այն օրէն այս գետը կը կոչուի Արաքս:

Ամպելլիոս կը պատմէ թէ հայ թագաւոր մը Յունաստան արշաւելով հասաւ մինչեւ Փոկիս. այս թագաւորին անունն էր Բելլոս, ու երբ բիւթեան Ապողոնի տաճարը այրեց, իբրանալը ցրտէն փճացաւ:

Բսենդոփոն կը պատմէ թէ Տիգրան թագաւոր

(1) Խորենացի կը կարծէ թէ Արտաշէսի նախահայրը Պարթեւ էր ցեղով:

ւորը կիրութիւն օգնելով միասնաբար զբաւեցլ
Բարեկոնք 539ին Ն. Գ. :

Դիողոր Միկիլիացին, Բարզանէս անուն
Հայոց Քաղաւոր մը կ'անուանէ որ Ասորոց
Հայաստան արշաւելու թուականին կը թազա-
ւորէր Հայոց վրայ :

Հնամենի հայ աւանդութիւնները, երգիչ-
ները, ու Մար Արաս Կատինա ասորի դիտնա-
կանի մը արտայայտութիւնները Հակոտնեայ
շին թուիր մեր հայրենասէր Պորենացիին :

Անկասկած օր մը, Պորենացիին աւանդա-
ները տեղին ու ճշգրիտ պիտի նկատուին, ու
մենք աւելի իրաւունք պիտի ունենանք հպար-
տանալու Արտաշեսեան հարստութեան զիւ-
ցադն Հիմնադրով :

Պորենացին կ'ընդունի նաև որ Արտաշատ
քաղաքը շինուած էր Արտաշէս անուն նշանաւոր
հայ թագաւորի մը (Արտաշէս Բ.), ու այսպէս
կը խօսի :

«Մերեւել Արտաշիսի ի տեղին, ուր խառնին
Երասի եւ Մեծածօր, եւ հաճեալ ընդ բլուրն,
չինէ քաղաք յիւր անուն, անուանեալ Արտա-
շատ :»

Ինչպէս վերև ըսինք, այս Արտաշէս Բ-ն
այ պէտք է նոյնացնենք մեր պատմութեան Ար-
տաշունեաց հարստութեան հիմնադիրին հետ :
Պորենացին կ'աւանդէ թէ Արտաշէս ամուսնա-
ցաւ Արանաց գեղեցիկ ու կիրթ արքայադստեր
Սաթենիկին հետ : Իր հիւսիսակողմեան արշա-
ւանքներով ու Ալանաց դժ մ տարած յաղթանա-
կով, անոնց թագաւորացուն իշխանը զերէ ին-
կած էր Հայոց ձեռքը . իսկ Սաթենիկ համես-
տաբար կուզար ինդերու իր սիրելի եղբոր ա-
զատութիւնը ընդունելով որ Արտաշէս յաղթած
էր Ալաններուն :

«Քեղ ասեմ, ա՛յր քաջ Արտաշէս, որ յաղ-
թեցիր քաջ ազգին Ալանաց . եկ հաւանեաց ա-
լպեկոյ դստերս Ալանաց՝ տալ զպատանիդ
(գերի իշխանը) :»

Պորենացին շարունակելով հետևեալներն
ալ կ'աւանդէ .

«Ձայս տեղի առասպելաբանելով զիպա-
սանքն յերգելն իւրեանց ասեն — Հեծու արի
արթայն Արտաշէս ի սեան գեղեցիկ, եւ հան-
եալ զուկէօղ չիկափոկ պարանն, եւ անցեալ որ-

պէս զարծուի սրաթեւ ընդ գետն, եւ ճգեալ
զուկէօղ չիկափոկ պարանն՝ ընկէց ի մէջք օրե-
որդին Ալանաց, եւ շատ ցաւեցոյց զմէջք փա-
փուկ օրերդդին, արագ հասուցանելով ի բա-
նակն իւր :»

Պորենացին կը բացատրէ թէ, Արտաշէս Ա-
լանաց տուաւ կարմիր մորթ եւ առատօրէն ոսկի
որ առնէր Սաթենիկը իր կնութեան, եւ այդ
պատճառաւ կ'երգուէր, կ'ըսէ, ճուսկէօղ չիկա-
փոկ պարան՝ քացատրութիւնը : Իսկ ամուսնու-
թեան ընթացքին, Հայոց թագաւորներու սովոր-
ութիւնն էր որ՝ երբ տաճարին դուռը հասնէ-
ին, թագաւորը պէտք էր տեղացներ առատ ոս-
կի դահկաններ, իսկ թաղուհին՝ մարգարիտ :
Ոսկի դահկանս տեղացները, Հուովմայեցի հիւ-
պատաններու այ սովորութիւնն էր : Ու այս
պատճառաւ, կ'ըսէ Պորենացին, «Նոյնպէս ըզ-
հարսանեացն առասպելեալ երգեն, այսպէս ը-
սելով . Տեղ ոսկի տեղայր ի փեսայութեանն
Արտաշիսի, տեղայր մարգարիտ ի հարսնու-
թեան Սաթինկան :»

Արտաշէս Ա. ի բարեկարգիչ թագաւոր մը
ըլլալը, զարձեալ — օտար բազում պատմագիր-
ներու կարգին —, կ'ընդունուի նաև Պորենա-
ցիէն, որ խօսելով Արտաշէս Բ. ի մասին, կ'ըսէ .

«Յետ ամենայն առաջնութեանց եւ դոր-
ձաց սուղութեանց Արտաշիսի, հրամայէ զսահ-
մանս գիւղեցի եւ ազարսկաց որոշել . քանզի
բազմամարդացոյց յաշխարհս Հայոց՝ եկամուտ
բազում ածելով յազգս, եւ բնակեցուցանելով
ի յերինս եւ ի հովիտս եւ ի դաշտս :»

«Ի ժամանակս Արտաշիսի, ոչ զտանն էր-
կիր անդործ աշխարհիս Հայոց, ոչ լիռնային
եւ ոչ զաշտային, յաղաքս շինութեան երկիրս :»

Պորենացին նմանապէս կը պատմէ թէ Ար-
տաշէսի օրով արուեստներն ու մեքենագործա-
կան շինութիւնները բաւական յաւաքացած է-
ին, այնպէս որ Հայաստան կատարելալ քաղա-
քակրթութեան մը ամէն հրաշայիքները կը վա-
յելէր : Պորենացիէն զատ, ուրիշ հեղինակներ
այս մասին լուռ կ'անցնին, ու աւելի կը ծանրա-
նան թէ Հայաստան քաղաքակրթական շրջան
մը անցուցած էր եւ հելլենական արուեստներու
մէջ վարպետ եղած էր Տիգրան Մեծ ու իր
որդի Արտաւազը Դ. թագաւորներուն օրով :

Բայց պատճառ չունինք կասկածելու թէ, գորաւոր հարստութեան մը քաղաքակիրթ հիմնադիր մը, որպիսին էր Արտաշէս Ա., օպտաշատ սկզբնաւորութիւն մը ունեցած էր կրնար ըլլալ:

Պորենացին երկու Արտաշէսներու մասին խօսելով, Արտաշէս Ա. ը 25 տարի կը թագաւորեցնէ, իսկ Արտաշէս Բ. ը 41 տարի:

Օտար մեծագոյն պատմիչները, Արտաշէս Ա. ին թագաւորական շրջանը կ'որոշունին 30 տարի, 190-161 Ն. Ք.:

Արտաշէսի հիմնած ընդարձակ պետութիւնը կոչուեցաւ «Արտաշուենաց» կամ «Արտաշեսեան» հարստութիւն, որ տեւեց զրեթէ երկու դար, ու Հայաստանի տուաւ կարող ու աշխարհաչին թագաւորներ, որոնց զբամները դէռ կենդանի վիաներն են հայ քաղաքակրթական ու քաղաքական սակողարին: Սոյն զբամներու վըրայ կ'երեւին յունարէն արձանադրութիւններ, ու զրեթէ բոլոր թագաւորներն ալ կը կրեն «Արքայ Արքայ» կամ «Մեծ Արքայ» մակդիրները:

Միայն Արտաշէս Ա. ին զբամները ցարդ պտնուած չեն:

Միւս զբամներուն վրայ, զոր օրինակ Տիրբան Մեծին, Արտաւազդին ու Տիրբան Ե. ի զբամներուն վրայ կը կարդանք.

Վասիլէոս Վասիլէոն (թագաւորաց թագաւորին), իսկ Տիրբան Դ. ի զբամին վրայ կը կարդանք.

Վասիլէոս Մէլայոս Տիրբանոս Ֆիլիլիմոս (թագաւորին Մեծին Տիրբանայ Հելլենասիրի):

Արտաշեսեան հարստութեան անմիջական յաջորդներն են ինը հայ եւ օտար թագաւորներ, որոնց նոյնպէս զբամները պտնուած են բայց այս շրջանը «Արտաշուենաց» շրջանը չէ այլ նախ-արշակունեաց կրագարեան խառնակ շրջան մը, որ սկսաւ 2ին Ք. Յ. ու տեւեց մինչեւ 52 թուականը Ք. Յ. : «Արշակունեաց» հարստութիւնը սկսաւ 52 թուականին, ու վերջ գտաւ 423ին Ք. Յ. :

Հար Արշակունի թագաւորները զրեթէ 25 են, որոնց զբամները ցարդ պտնուած չըլլալով, պատմադէտները կը կարծեն թէ, հայ Արշա-

կունիները զբամ հատանելու իրաւունքէն դուրկ էին, որ լոկ վերապահուած էր պարթև Արշակունի ինքնակալներուն:

Արտաշեսեան հարստութեան վերջ, ու Արշակունեաց հարստութեան տակ, Հայաստանի գահը բարձրացողներու կարգին կը յիշատակուի Մարկոս Անտոնիոս Եռապետին մէկ մերձաւոր ազգականը, Չենոն, որ իր Արտաշէս Գ. Հայաստանի թագաւոր եղաւ Ք. Յ. 18-31 թուականներուն: Մարկ-Անտոնիոս, իր օրինաւոր կնոջ հետ ունեցած դուստրը՝ Անտոնիան, ամուսնացուցած էր Փիլիսոսորոս անունով հարուստ Արեւելցիքի մը հետ. այս ամուսնութեան ծնաւ համառոտ Փիլիսոսորոս մը, զոր ամուսնացուցին Պոնոսի Պոլիմոն թագաւորին հետ, որմէ ծնաւ Չենոն, Հայաստանի Արտաշէս Գ. թագաւորը:

Արտաշուենաց հարստութիւնը Հայաստանի տուաւ տար պատուական թաղաւորներ, մին թագուհի: Եթէ նկատի առնենք կարճատեւ թագաւորութիւնը Տիրբան Զ. ի, որ Օգոստոս կայսեր պնդումներով գահ բարձրացած էր, եւ որ շուտ մը զրկուած էր ի հաշիւ Երատոյին (որ երկու անգամ հայկական գահը բարձրացաւ), այս հարստութիւնն կ'ունենանք տասնմէկ թագաւորներ: Հինգերորդ յաջորդն էր Մեծն Տիրբան, իրական աշխարհակալ ու բացատրիկ անձը, որ մեծաթիւ օտար հեղինակներու վկայութեամբ, եղած է համակ հայ ազգին ամենաբարձր անձը: Հարստութեան վեցերորդ յաջորդն էր Արտաւազդ Դ. ը, որ, բոստ օտար պատմիչներու, անահապաւ յոյն գրականութեան մէջ, եւ թողոք շատ մը արձակ ու օտաւորաւոր քերթուածներ, պատմական եւ թատերական գործեր, որոնք մինչեւ երկրորդ դարը պահուած էին:

Այս ամենակալները պարագան կը շնորհի Պրուտարբոսէ: Ուրիշ մը, Ապրուդիս, կ'աւելցընէ.

«Հայ արշակունիութիւնը բարեացակամութեամբ ու յաջողութեան յոյսերով կ'ընդունի Արեւմտեան քաղաքակրթութիւնը, ու այս ոչ միայն Արտաւազդի դասական կրթութեամբ կը վկայուի, այլ նաեւ կը շնորհու շատ վրականութեան թէ Գրիստոնէութիւնը այս կանոնիսն»

մուտք դատած էր Հայաստանի մէջ :

Աւելորդ է հոս ընդարձակօրէն նկարագրել Արտաշէսեան հարստութեան ու ամբողջ մեր ազգին պատմութեան փառապակը եղող Տիգրան Մեծը, որ եղաւ Հայաստանի մեծ կայսրութեան մը բազմարեւոյն հիմնադիրը ու կը համարուի ամբողջ աշխարհի մեծազոյն անձերէն մին :

Միայն է Տիգրանը «բարբարոս» կոչել : Ան, Նելլեական մշակոյթով տոգորուած, ջանաց Հայաստանը օտտել իմացական հրաշալիքներով : Ու էթէ ինքզինքը «Աստուած» կր կոչէ երբեմն, այս պէտք չէ զարմանալի նկատուի, քանի որ ո՛չ միայն Ասիոյ այլ նաեւ ամենաբազմազանքի Հռոմէին շատ մը ինքնակայները, իրենց փառքի գիտովութեան մէջ ժողովուրդը ստիպած են զիրենք իրրեւ աստուածներ ճանչնալու ու իրենց կրօնական պաշտամունք մատուցանելու : Սելեւկեան կայսրէն ոմանք ալ իրենց դրամներուն վրայ արձանագրել ալ տւած են Թիւռ (Աստուծոյ) կոչումը :

Տիգրան Մեծի փառքը նաեւ չի բեկանուիր, որովհետեւ պարագաներու բերմամբ ան յաղթութեացաւ Հռոմէայեցիներէն, ուրովհետեւ ուրիշ կիրթ ու մեծ ազգեր եւս պարտուած են Հռոմէական կրթութենէն, ինչպիսիներէն են, Մազդոնացիները (ինչպէս նաեւ բոլոր Նելլէն պետութիւնները), Գաղղիացիները եւ Սպանիացիները . . . :

Տիգրան չորս ծագերուն վրայ արշաւեց, Հայաստանի արքայական զայիսոնը աշխարհակալական խորհրդանշան մը բրաւ, հարսեկեց Պարթևներն ու Սելեւկեանները, փոխակեց Հռոմէական աշխարհակալական ձգտումները ու, գէթ որոշ ժամանակաշրջանի մը համար, մթապեց անոնց արժիւններուն փառք ամբողջ Ասիոյ մէջ, ու իբր վասիլիոն վասիլիոն (Արքայեց Արքայ), ամբողջ երեսուն տարիներ իրենն հպատակեցուց Փիւնիկցիները, Ասորիները, Միջագետաց բազում ազգերը, Ասիոյ շէրլէնները, Մարերը, Կապադովկիացիները, Կիլիկիացիները, Կովկասեան բոլոր ազգերը (որոնց գլխաւորներէն էին Վրացիներն ու Աղուանները), Կասպեան ցեղերը, Արաբները, Հրեաները ու գեո մեզ անձանթ շատ մը ազգեր :



ՄԵԾՆ ՏԻԳՐԱՆ

Այսպիսի հսկայ թագաւոր մը չի կրնար մեր բարձրագոյն գնահատանքներուն շարժանանալ ու եղակի դէմք մը շնկատուել, էթէ նոյն իսկ կողմնակալ Պլուտարքոս մը այդպէս փափաքի :

Տիգրան Մեծ Հռոմէայեցիները երկար ժամանակ զբաղեցուցած էր : Հռոմ մէջ կարողացած Տիգրանը մէկ անգամէն յաղթել : Նախ Միլլա Կապադովկիոյ մէջ քանիցս բախումներ ունեցած էր Տիգրանին հետ, Արիորարգան «Հռոմէասէրը» թագաւորեցնելու համար : Այս Արիորարգանը 93 թուականէն մինչև 87 թուականը, Քրիստոսէ առաջ, վից անգամներ Կապադովկիոյ դահէն վար առնուած էր, ի հեճուկի Հռոմէին, ու միշտ ալ հալածուեցաւ, որովհետեւ Տիգրան չէր ցանկար անոր թագաւորութիւնը : Եթէ Արիորարգան Տիգրանի հըպատակէր, կրնար պահել Կապադովկիոյ դահը, այլապէս միշտ պիտի հալածուէր Հայոց կեսարէն :

Տիգրանէն պարտուած թագապարզ անձերը հետեւեալիս են ինն .

- 1.— Արտառէս, թագաւոր Մոփաց ու Փոքր Հայոց :
2. 3.— Գատարգ ու Արտաղ, Պարթևաստանի ինքնակալներ :

- 4.— Սանատրուկ, Պարթևաց թագաւոր:
- 5.— Անտիոխոս Եւսիբոս, Սելևկեան կայսր:
- 6.— Փիլիպպոս, Սելևկեան կայսր:
- 7.— Սեդիմէ (կամ Կիւոպատրա), Սելևկեան կայսրուհի:
- 8.— Չարրիենոս, թագաւոր Կորդոքի:
- 9.— Միլիդատ, թագաւոր Մարաց թագաւորութեան (Ատրպատական):
- 10.— Անտիոխոս, թագաւոր Գոմազիւնէի:
- 11.— Աղէսամիդ Ճանիուս, թագաւոր Հրէաստանի, որ Տիգրանէն օգնութիւն խնդրեց:
- 12.— Սալմէ Ալեքսանտրա, Հրէաստանի թագուհի, որ նպատակեցաւ Տիգրանին:
- 13.— Արիոքարզան, թագաւոր Կապադովկիոյ, որ միշտ հալածուեցաւ Տիգրանէն:
- 14.— Արդոկէս, Վրաստանի թագաւոր:
- 15.— Որոդէս, Աղուսիստանի թագաւոր:
- 16.— Արիտաս, Արարաց ինքնակալ:
- 17.— Արգաթ, արքայ Օսրոյէնի:
- 18.— Ատիապէնի թագաւորը (անունը որոշապէս յայտնի չէ դեռ):
- 19.— Արար զանազան ցեղերու իշխանապետները, որոնցմէ կը յիշուին,
 - ա Ալփաուտոմիսոս (որ Լուկուլլոսին կողմը անցաւ) որ կոչուեցաւ «Հռոմէականէր»:
 - բ. Հատատմատիմագէտ:
 - գ. Սպասինէսի յաջորդներէն ուրիշ նշանաւոր իշխան մը (անունը անծանօթ):
- 20.— Հեռաւոր Պարսից ծոցին շուրջ իշխող թագաւորներ (Արար կամ Տաճիկ):

Դժբարդաբար պատմութիւնը չի տար պէտք եղած լայն ծանօթութիւնները ու ճշգրտութիւնները, բայց Տիգրանին մեծութիւնը հեռաւոր դարերու մշտնջալատ քառսին մէջէն ցայտուծօրէն կը շողայ բոցալատ:

Տիգրան ունէր բազում անվհեւոր զորավարներ, որոնցմով պանծաց մեր ազգը ու փառաւորուեցաւ Հայաստան իր յարթանակներով:

Տիգրանի նշանաւորագոյն զորավարներն ու սիրելի խորհրդականները հետեւեալներն էին.

- ա. Միհրան, որ պրաւեց Կապադովկիան:
- բ. Բագուաս, պրաւեց Կապադովկիան:
- գ. Բագարաս, Ատրիքի կուսակալ:

դ. Խուրս կամ Գոս, բարձր-կուսակալ Մծրինի, եղբայր Տիգրանին:

ե. Մերուստան Արծրունի (Միհրարպան), որ ինկաւ պատուոյ դաւար 633ին Ն. Ք.:

զ. Մանգէոս, Տիգրանակերտի պաշտպանութեան հրամանատարը:

է. Մենեմախոս (յոյն), Կիլիկիոյ տեղակալը (մասնիչ):

ը. Տաքսիլէս, Միհրդատ Եւպատորէն Տիգրանի ուղարկուած:

թ. Կալիմաքոս, Մծրինի զորավար:

ժ. Մետրոթոր, հայր-մարդպետ:

ժա. Ամփիքրատէս, Աթենացի նշանաւոր հեռաւոր ու գիտնական:

Քրիստոսէ ստալ 68 թուականին, Լուկուլլոս նշանաւոր Հռոմէացիքի «Իմբրատոր»-զորավարը վերջնականապէս պարտուեցաւ Տիգրանին. Արաւանիին առջև, հայկական բանակը իր թունաւոր սլաքներուն ու յալող նետահարութեան շորհիւ Լուկուլլոսն ու իր բանակը ոչնչացուց:

Լուկուլլոս իր զորքերուն վնասելի տեսնելով, մանուկի պէս առջևնին կուլար, ու արտասուելով ծունկի կուգար ինդրելով որ շարունակին կոխը. թախմանքի ամէն միջոց անօգուտ եղած էր, ու հռոմէական լէյզնները ահարկեցան «Արքայից Արքայ»ին ուժերէն:

Լուկուլլոս Մերակոյտին առջև խայտառակուեցաւ:

Մերակոյտը դինքը ետ կանչեց, իսկ Տիգրան սանձաբձակ վերստին ալխարհակալից Կիլիկիան, Կապադովկիան ու իրեն համար նոր երկիր մը՝ Գալատիան (յայտարան էնկիւրիս) (1). կը սպասեար Ասիական Հռոմէ

1) Կիլիկիան վերագրուելը կ'ըսէ Կապիտոյիոն, որ կ'աւելցնէ. — «Տիգրամ Կիլիկիոյ մէջ ունէր տեղակայման որոնցմէ Մենեմախոս Յոյնը Հռոմէացիացուց կողմը անցաւ: Գաղատիան գրուելը անկէ կը փաստուի որ, երբ 663ին Ն. Ք. Տիգրամ Պոմպէտիլն հետ հաշտուելուն կըմտած էր, ուրիշ երկիրներու կարգին Հռոմէին կը ձգէր ցանկ Գաղատիան քառ Կիլիկիոն: Կիլիկիոն Տիգրամը կ'անուանէր «Ասիոյ հօրապետ»

ցանցի սյւս պատել իր մարտական այրուձիւով :
Լուկուլլոս օգնութիւն կը խնդրէր, բայց միշտ սլ մերժուեցաւ, ու աւելին՝ «կը վախնար օտար հողի վրայ մնալ» (2) :

Այս պարտութենէն վեջ, կ'ըսէ Մոմսէն (Գ . էջ 72), Լուկուլլոս դարձաւ Հռոմ մ եւ հոն վարեց անորո՞ծ ու շուայ կեանք մը, իսկ 67-66ի ձմեռը Արեւելքի մէջ, ճիշդ այնպէս անցաւ ինչպիսին էր 75-74ի ձմեռը՝ երբ Տիգրան փառաց պագաթնակէտը կը դտնուէր :

Եթէ Տիգրան պարագաներու բերմամբ ու Յունաց մատնութեամբ, 69ի հոկտեմբեր 6ին Տիգրանակերտի առջև պարտուեցաւ, ասիկա պէտք է վերադրենք պատահական սխալներուն, որոնցմէ զերծ չէին նոյն իսկ Յուլիոս Կեսար, Աննիբալը, Աղեքսանդր, Պիրդոս ու Պոնաքսթ :

Լուկուլլոս Հռոմայեցի նշանաւոր զօրավարներէն էր, ու իր պատերազմները կ'ըլլէին սի ու Բարբարայի մօտ ցոյց կուտան հռոմէական ռազմագիտական բարձրութիւն մը :

Ունէր նաեւ վարժ անդալալներ, զօրավարներ ու սպաներ, որոնցմէ նշանաւորագոյններն էին .

ա . Սեքստիլիոս, որ կուռեցաւ Մեհրութան Արժրունիին հետ :

բ . Մոռնատիոս, որ արշաւեց Պոնտոսի վերայ :

գ . Մուրեհա, որ արշաւեց Տիգրանակերտի վրայ :

Բայց Վերջին յաղթութիւնը Տիգրանի վերապահուած էր :

Տիգրան կարեւորութիւն չէր տուած Լուկուլլոսին . Մեհրութան Արժրունիին անոր դէմ զրկելով ըսած էր .

«Պնա՛ ու ինձի բեր այս Լուկուլլոս ըստաւոր, իսկ մնացած Հռոմայեցիները ոտքերուդ տակ փճացուր :»

69 թուականին, հոկտեմբեր 6ի առտուն, Տիգրան ի տես Լուկուլլոսի բանակին գոռաց Տաքսիլէսին .

— Եթէ դեսպաններ են՝ շատ են, իսկ եթէ պատերազմողներ՝ քիչ են :»

արքան», իսկ Ապպիանոս Տիգրանը կը կոչէր «Արքայից Արքայ ու անառար Տիգրամը» :

2) Կը պատմէ Կասիոս Դիոն :

Իր մէկ ճառին մէջ Լուկուլլոս Տիգրանի մասին ըսած էր հետեւեալները .

«Մեծն Տիգրան Ասիոյ Տէրն է, զօրաւոր Արքայից-Արքան է որ յաղթեց Սելեւկեաններուն— Թազաւորներ ու Թաղուհներ գերեց— ու Պարթեաներէն յափշտակեց Արեւելքը, Ասիան :»

Տիգրան զեղեցիկ էր ու բարձրահասակ, ունէր առտա աղերեկ մաղեր ու մեղոյշ աչքեր : Օտար նշանաւոր այխարհակալներ զեղեցկութեան տեսակէտով շատ ետ կը մնան մեր Տիգրանէն :

Յուլիոս Կեսար ճաղատ էր :

Պոնաքսթ ճաղատ ու դէր էր եւ կարճահասակ :

Իսկ Աննիբալ միականի էր . . . :

Ուրիշ առիթով, ընդարձակօրէն պիտի խօսինք Տիգրանի մասին, բայց կ'արժէ որ իւրաքանչիւր հայ ընտանիք ունենայ Տիգրանի մեծադիր նկարը :

Տիգրանը կը հաղէր սքանչելի մուրժ ծիրանի ու սպիտակ ժապաւէններով ընդլուզուած մեծադէրն, հազուադեպ ու զարդարուն պատմուճան մը : Մէջըը կը կրէր հազուադեպ քարերով ու մարգարիտներով զարդարուած պարեգօտ մը : Վրայէն կ'առնէր մուրժ ծիրանի լալն երկար ու խորշխորուն կրկնոց մը՝ շաջուցիչ ու հողեզմայլ :

Կասիոս Դիոն կը պատմէ որ զլուխը կը կրէր աստեղազարդ ու մարդարտաշար հայկական մեծ եւ բարձր թաղը : Թաղին կեդրոնը կար մեծ ասոց մը (երկինքը, կամ ըստ ոմանց Սելեւկեան կայսրութիւնը խորհրդանշող), ասոցին երկու կողմերը կը տեսնուէին երկու խորհրդաւոր արձիւներ (ի յարգանս երկու Հայաստաններուն), թաղին շուրջ կը կապէր ասիացի վահագետներու բանուած ու նրբաթել ապարօշը :

Յովսէպոս կ'ըսէ թէ, բարձր թագ կրելը վերապահուած էր լոկ Ասիոյ հզօրագոյն թագաւորներուն : Բարբրոն, Ատրեանտան ու Պարսկաստան ունեցած էին իրենց այխարհակալ վահագետները : Հայ ազգն ալ իր Տիգրանով ունեցած էր՝ որչառ ասեկոտան մը համար՝ Ասիոյ հզօրագոյն կայսրութիւնը :

Տիգրան Մեծ հետամուտ եղած էր ՚նելլն գեղարուեստին ու զբականութեան, ու իր փափաքն էր հայ ազգը զարգացնել մտաւոր ու անտեսական մարզերուն մէջ:

Օտար պատմիչները կը վկայեն որ Տիգրան իր ութսունամեայ յառաջացած տարիքին մէջ անգամ պահած էր իր կորովն ու թարմութիւնը, ու այդ տարիքն մէջ կրցած էր իր յաղթական քանակները առաջնորդել ուղղակիութեամբ իր ժամանակները:

Հին հայ երգիչներ երգած են Տիգրանի յաղթանգած մարմինը, ու կ'աւելցնեն թէ ան միշտ զուարթերես էր ու քաղցրահայտ:

Կերուխումի մէջ պարկեշտ եւ ցանկութեաներու մէջ շափաւոր: Արգարեւ, ոչ մէկ ՚նեղիւնակ կը խօսի Տիգրանի անբարոյ կենսեքին մասին: Իր անհատական նկարագիրը ու ցեղային սկզբունքը միշտ բարձր բունած էր ան: Իր հովանիին ապաւինող փախտականները ամենապիւր կերպով գիտէր պաշտպանել, ինչպէս ժամանակին իր մեծ պարզ Արտաշէս զիտցած էր պաշտպանել Աննիբարը: Տիգրան, լաւ գիտնալով որ հռովմէական մեծ ուժերուն հետ պիտի չափուէր եթէ փախտական Միհրդատ Պոնտացին չյանձնէր Լուկուլլոսին, վեհանձնորէն մերժեց անոր զեապանին առաջարկը, ու իր աները եւ հիւրը չյանձնել Հռովմայեցիներու:

Երբ սեղ Կլոտոս Բուլքեր Հռովմայեցին ներկայացաւ իրեն, ու Միհրդատը պահանջելով՝ յանձնեց Լուկուլլոսին նամակը՝ Տիգրան զուսց զայրազին:

«Քնա՛ ու ըսէ՛ քեզ զրիող զօրավարին, որ Միհրդատ իմ հիւրն է ու աներս: Մենք մարմաբւած չենք մեզի ապաւինողները դաւաճանել ու յանձնել թշնամիին: Ես չեմ կրնար առանց միջնորդային նուիրական օրէնքներն ու սովորոյթները ոտնակոխելու, իմ հիւրն ու աներս յանձնել քեզ զրիողին՝ իր ուղղակի փառքերուն ստատրելու համար, ո՛չ ալ կը մտնամ Հռովմայեցիներէն որոնց զէմ պատրաստ եմ պատերազմելու:»

Իսկ եթէ Տիգրան Մեծը, 66 թուականին վերջապէս պարտուեցաւ Պոմպէոսէն, այսինքն Հռովմի ամենաճարարն ու աշխարհիս ամենաշնամուր զօրավարէն, պէտք է նկատի առնենք

որ Մեծն Տիգրանի որդին ու կարգ մը ազգազաւ նախարարներ իրեն զէմ ապստամբած էին, ու հիմա գրեթէ ութսունամեայ ծերունի էր ա՛լ:

Տիգրան իր որդիէն դատ, իր զէմ ունէր նաև Պարթևաց Հրահատ թալաւորին անկղ ուժերը, որ թիկունքէն յարձակած էին ու յանկարծ տնկուած էին Արտաշատի առջև, ու երբորդ թշնամի մըն ալ,— Հռովմայեցիները—որ որդւոյն առաջնորդութեամբ կը սուբար զէպի Արտաշատ: Տիգրան յաղթեց իր որդւոյն ու Հրահատին, բայց յոչնած էր, ու խոհեմութիւն չէր համարեր նոր պատերազմ մը բանալ հռովմէական ութսուն հազարոց քանակին զէմ, որոնց կ'առաջնորդէր Մեծն Պոմպէոս: Պարթևները, ազգազաւ նախարարները, ու իր դաւաճան որդին հանդարտ չէին, ու միշտ առիթի կը սպասէին Արքայից—Արքան զարնելու համար: Աշխարհիս մեծագոյն անձը կամ վեհապետն անգամ այլեւս կրնար հիմա կատիլ եւ խոհեմ ընթացք մը հետեւիլ:

Տիգրան հաշտուեցաւ Պոմպէոսին հետ 66ին Ն. Ք. :

Այս հաշտութիւնը չենք կրնար նուաստացուցիչ պարագայ մը նկատել: Պոմպէոս ալ գոհ էր այս հաշտութեանէն, որովհետեւ այս հաշտութեամբ կրցաւ զերաւ պրծիլ Վերքայից—Արքայէն՝ զոր Կիկերոն մնւտ իր ազդու ճատերուն մէջ Առիոյ ամենահօր թագաւորը՝ կ'անուանէր Մերակոյտին առջև:

Պոմպէոս յետին ծայր քաղաքավարութեամբ ու մեծ պատրաստակամութեամբ ընդունեց Մեծն Տիգրանը, որ քանի մը հազար թիկնապահներով այցելեց Հռովմէական ճամբարը՝ Արտաշատէն քսան քրիմէթր հեռու պատրաստուած: Հազած էր սպիտակ հաշտութեան զգեստներ, կը կրէր հայկական բարձր թալը, ու ձիով մտնեցաւ Պոմպէոսին ու արեւելեան ձեւով բարեկց զայն:

Հռովմէական շեփոյնները, ուղմանուաղներն ու քանակին աղաղակները Տիգրանը կը կրչէին. «Տիգրան Արքայ Հայոց», ու այս պատիւները կրնային Պոմպէոսին ի նպաստ ընելով զինքը չիմտրատոր՝ կոչել, ինչպէս շատ մը պարագաներու մէջ, Հռովմայեցի զօրավարները բրած են Արեւելքի մէջ:

Տիգրան յաղթական էր: Պոմպեոս զինքը անուանեց «Արքայից Արքայ» ու ճանչցաւ զինքը իբր Մեծ Հայաստանի ու Միջագետաց վեհապետը:

Դժբաղդարար Պրուտարբոս, կուսակցամուտներէն տարուած, Տիգրանի մասին անկողմնակալ չէ եղած ընաւ, այնպէս որ իր պատմութեան ընթերցումով մենք Տիգրանը միշտ վախկոտ ու պարտուած պիտի նկատէինք: Բարեբաղդարար ուրիշ մեծ պատմագիրներ՝ Ալպիանոս, Ստրաբոն, Դիոն եւ ուրիշներ, իրական դէպքերը պատշաճօրէն կ'աւանդեն ու կը հիանան մեր Տիգրանին վրայ՝ դայն դասելով տիեզերքիս բարձրագոյն անձերու շարքին մէջ:

Տիգրան մեռաւ Քրիստոսէ առաջ 55 թուականին, փետրուար 6ին:

ՀԱՅԳԱՍՏԱՆ ԴՐԱՄԱՆԻՐ

Հնագոյն թուական կրողներն են.

Փոքր Հայքի թագաւորներ.—

ա. Արշամի դրամները, հատած 230ին Ն. Ք. «Վասիլէոս Արսամու»:

բ. Ապտիարէսի դրամները (200ին) «Վասիլէոս Ավտիարու»:

գ. Քսէրքսէսի դրամները (170ին) Վասիլէոս Քսերքսու»:

դ. Ջարիսդղէսի դրամները (134ին) Մարի Անիասո» (Ջարեհ որդի Անիաստէսի):

ե. Մորփիւղիկէսի դրամները (150-148), «Մարի... Սարի...» (Մորփիւղիկէս որդի Ջարեհի):

զ. Ջարեհ (190-163) «Ջարիստորու Վասիլէոս Վասիլէոն»:

Մեծ Հայաստանի դրամներ:

ա. Տիգրան Մեծի դրամները: Երեք տեսակ դրամներ ունի.—

1. Անտիոքի դրամները առանց թուականի, «Վասիլէոս Թիկրանու». «Արքային Տիգրանայ»:

2. Թուական ունեցող դրամներ, որոնց ուր հատուած ըլլալը բացորոշ չէ: «Վասիլէոս Վասիլէոն Թիկրանու» «Տիգրանայ Արքայից Արքային»:

3. Դամասկոսի դրամները, 71-69 թուակիր «Վասիլէոս Բնէոն Թիկրանու» «Արքային Տիգրանայ Աստուծոյ»:

բ. Արտաւաղդին դրամները, հատուած 55 թուին Ն. Ք. «Վասիլէոս Վասիլէոն Արղավազաու» (Արտաւաղդայ Արքայից Արքային):

գ. Տիգրան Դ.ի դրամները (20-2 Ն. Ք.), «Վասիլէոս Թիկրանու»:

դ. Տիգրան Ե.ի դրամները (12-6ին Ն. Ք.) «Վասիլէոս Մեղալու Թիկրանու» (Արփային Մեծի Տիգրանայ), «Երկրորդ» «Վասիլէոս Մեղալու Թիկրանու Ֆիլիլիանու» (Արքային Մեծի Տիգրանայ Յունաստիքի) եւ (Քեսար թիւոս թիւու եոս Սելվալաքսոս) «Վասիլէոս Մեղաու Նէոս Թիկրանիս» Կեսարին Աստուծոյ Աստուածորդւոյն Պատկառազու:

Մեծ Արքայ Կրտսեր Տիգրանին:

ե. Տիգրան Զ. (19-1 Ն. Ք.) Քոյրը Երատու կրեմն գահակից: (Երկու տեսակ դրամներ)

«Վասիլէոս Մեղաու Նէոս Թիկրանիս» «Էրաքսօ Վասիլէոս Թիկրանու Ատլէֆի»

Տիգրանայ Արքայից Արքային Երատուին Տիգրան Թագաւորին ջրով՝

«Վասիլէվս Մեղաու Նէոս Թիկրանիս» (Մեծ Թագաւորին կրտսեր Տիգրանայ)

զ. Արտաւաղ Ե.ի դրամները (2-10 Ք. Յ.) «Թիւոս Քեսարու էվլէրէքսու»

«Վասիլէոս Մեղալու Արտաւազու» (Կեսարին Աստուծոյ ու Բարբարքին)

(Թագաւորին Մեծի Արտաւաղայ) եւ՝

«Վասիլէոս Արտաւազու Մեղալու» (Թագաւորին Մեծի Արտաւաղայ)

է. Արտաշէս (18-35 Ք. Յ.) «Արղաւսիս — Գերմանիկու»

(Արտաշէս — Գերմանիկոս)

Արտաշէսեաց հարստութիւնը տեւեց 191 տարի, ու ամփոփելով մեր ցարդ դրամները, ստորեւ կուտանք այս Հարստութեան բոլոր թաղաւորներու անուններն ու հակիրճ պատմութիւնը:

ԱՐՏԱՇԵՍ Ա.

Հարստութեան հիմնադիրը, որ գահակալեց 190-161 Ն. Ք.: Թագաւորեց ընդարձակ Հայաստանի մը վրայ, իր պետութիւնը նկատուեցաւ թաղաքակիրթ, իսկ ինքը մեծ թագաւոր մը: Հիւրասիրեց Անիերաղ կարճեղանցի մեծ զօ-

բաժանը, որու առաջարկով չիմենց Արտաշատ քաղաքը որ այժ հարստութեան մայրաքաղաքը եղաւ :

ԱՐՏԱԻԱԶԴ Բ .

Գահակայեց 160-149 Ն . Բ . : Ապետական Թազաւոր մը եղաւ որ Իրեն համար չիմենց Մանակերտ քաղաքը Մարաստանի մէջ : Կամոյին գահէն հրաժարեցաւ (1) :

ՏԻԳՐԱՆ Բ .

Գահակայեց 149-123 Ն . Բ . : Սկիզբները խաղաղօրէն սպրեցաւ, բայց Պարթեւներու հետ շահուիլ չհաճաբելով իր որդին (Տիգրանը) պատանդ տուաւ Պարթեւ Թազաւորին (2) :

ԱՐՏԱԻԱԶԴ Գ .

Գահակայեց 123-95 Ն . Բ . : Մեծն Տիգրանի եղբայրն էր, որ շէր կարողացած յաղթել Պարթեւաց Մեծն Միհրդատին :

ՏԻԳՐԱՆ Գ . ՄԵԾՆ

Գահակայեց 95-55 Ն . Բ . : Հիմնադիրը եղաւ հայկական կայսրութեան որ վերջ դառաւ 66ին Ն . Բ . : Գոռոզ, փառատենչ ու յանդուզն, պատերազմասէր եղաւ . յաղթեց բոլոր շրջակայ ազգերուն : Տապալեց Սելեւկեան կայսրութիւնը, խոնարհեցուց Պարթեւաստանը ու ահաբեկեց Հռոմը : Հիմենց Տիգրանակերտ մեծ քաղաքը, որ իր շորս արքայանիտ քաղաքներէն մինն եղաւ : Արքայանիտ միւս քաղաքներն էին՝ Արտաշատ, Անտիոք ու Մծբին : Իր կայսրութեան սահմանները կը հասնէին Կովկաս ու Եգիպտոս ու Սեւ Մովէն կերկարէին Պարսից Մոց :

Տիգրան ճանչուեցաւ Արքայից-Արքայ : Պաշտուեցաւ իբր «Աստուած» : Կիկիրոն դինք

1) Արտաշիսեան հարստութեան Արտաւազ Ա . ֆ է, բայց մեր պատմութեան Արտաւազ Բ . ֆ է : Արտաւազ Ա . ր քաղաւարած էր 247-197 ՔՐ . ւականին ու աշխարհակալած էր Մարաստանը :

2) Այս հարստութեան Տիգրան Ա . ֆ է : Տիգրան Ա . ֆ գահակալած էր 535-526 թուականներուն, ու իր եմբաս սպարապետով 20.000 հետեակ ու 4.000 ձիաւորով օժանդակած էր Մեծ Կիրոսին :

անուանեց «Աստիոյ հօրապոյն Արքան» : Ապոլոնանոս զինքը կ'անուանէ «Ահաւոր Արքայից Արքայ» :

Մեծն Տիգրան պէտք է համարուի Հայոց նափոյէնոր :

ԱՐՏԱԻԱԶԴ Դ .

Գահակայեց 55-34ին : Եղաւ Արքայից-Արքայ, ու Հայոց բանաստեղծ վեհակերտ : Գահակայեցն էր Հռոմմին, որ չզիտցաւ իր արժէքը : Այլասերած Մարկ-Անտոնիոս զինքը դառնով բռնելով Կլեոպատրայի նուիրեց, որ 30 Թուականին դըլխատել տուաւ զայն :

Պլուտարքոս, Ապրուսցէսէ ու այլ հեղինակները կը գտնեն իր դրական արտադրութիւնները :

ԱՐՏԱՇԷՍ Բ .

Գահակայեց 34-20 Թուականներուն : Մեծ ջարդ բրաւ Հռոմմայեցոց, իր զլխատեալ ձօր՝ Արտաւազդին վրէժը աննելով (1) :

Ալիարհակայեց Մարաստանը, ինչպէս կ'երեւի Մոմօսնի հետադայ բտերէն՝ «Արտաշէս Արքայ Հայոց ինչպէս նաեւ Մարաց, գէթ քանի մը տարիներ» : Նոյն նաեւ Օդոստոս կայսրը վախնալով Արտաշէսէն զդուշացաւ Հայոց հետ պատերազմելէ : Արտաշէս, սպատամբութեան մը զոհ երթալով, սպանուեցաւ իր զօրքերէն :

ՏԻԳՐԱՆ Դ .

Գահակայեց 20-19 Թուականներուն : Կարձատեւ Թազաւորութիւն մը ունեցաւ : Լանկուտա իրեն կը վերադրէ հայկական դրամ մը, որուն վրայ ան կը կրէ «Տեօ» ու «Հելլէնասէք» յոյց մակդիրները : Այս անշուշտ պատուարի պարսպայ մըն է Հայոց պատմութեան :

ՏԻԳՐԱՆ Ե . ԵՒ ՆԵՐԱՏՈՑ ԹԱԳՈՒՆԻՆ

Գահակայեցին 19-1 Ք . Թ . : Այս երկու արքաները շատ զօրաւոր էին : Օդոստոս կայսրը դարձաւ զոյնուցաւ Հայոց ուժերէն : Օդոստոս պատեհ ստիթներ ունեցաւ բայց Հայոց հետ չհաճուեցաւ, ու բաւականացաւ ինքզինքը

(1) Կը պատմէ Դիոն :

խարխլ ըսելով. — Cum possem facere provinciam, այսինքն, Հայաստանը «կրնայի նահանգի մը վերածել»... Բայց շղարողացաւ... (1) :

Արքիշ առիթ մըն ալ, էրբ ծերացած Օղոտոս կայսրը հրամայեց Տիրերիոսին Հայաստան արշաւել, «Տիրերիոս յանձն շտաւ անձնական խնդիրներու պատճառաւ ու քառուեցաւ Հոռոս կղզին» :

Տիրքան Ե. շէք վստահեր նաև Հոսիմայեցոց, թերեւս անոր համար որ անոնք դաւով սպաննած էին իր բանաստեղծ հայրը՝ Արտաւաղ Դ. ր (2) :

Քարբան Ե. մեռաւ Ք. Յ. 1 թուականին, երբ բարբարոս ցեղերու դէմ կը պատերազմէր, որմէ վերջ գահէն յօժարակամ հրժարեցաւ քոյրը՝ Երատոյ թագուհին (3) :

Տասնըջոր տարիներ վերջ, Երատոյ անդամ մըն ալ գահ բարձրացաւ կարճ շրջանի մը համար :

Լանկուայի զրամներուն մէջ կ'երևին Տիրքան Ե. ին ու Երատոյին զրամները, երկուքին պոլսիները զարդարուած :

Տիրքան Ե. կը կրէ հայկական բարձր ու դեղեցիկ թագ մը : Դրամները երկու տեսակ են, ու երկուքին վրայ ալ Տիրքան կը կրէ «Արքայից Արքայ» ու «Մեծ Արքայ» տիտղոսները :

Երատոյի երկրորդ անգամ գահ բարձրանալէն առաջ, հինգ տարուան համար նոր Տիգրան մը, վեցերորդը, Հոսիմէն զաւրով թագաւոր պսակուեցաւ : Հայերը զինքը գահինկէց ընելով, երկրորդ անգամ ըլլալով Երատոն գահ բարձրացուցած էին՝ Քրիստոսէ վերջ 7 թուականին : Հայերը սովոր չըլլալով կին մը վեհապետ ճաննալ, Երատոն ալ գահինկէց բրին, որով վերջ պտաւ Արտաշունեաց Հարսուութիւնը :

- 1) Կը պատմէ Տակիտոս :
- 2) Դիմն, Տիգրան Ե. ի զխտահած «Խովմէական Հաւատքը» կը գրէ «Փրոտէս Բօմանա» քտերով :
- 3) Կը պատմէ Դիմն :

ՓՈՔՐ-ՀԱՅՔԻ ԹԱԳԱՌՈՐՈՒԹԻՒՆԸ
190-95 Քրիստոսէ առաջ = 95 տարի

Մեծ-Հայոց Արտաշեսեան Հարսուութեան ժամանակակից էր նաև Փոքր-Հայոց կամ Ծոփաց մեծ թագաւորութիւնը, որ ունէր ընդարձակ սահմաններ :

Ստրարոն կը պատմէ թէ հայկական այս երկրորդ Հարսուութիւնը կը բովանդակէր Ռտոմանդիս, Ակիսենէ ու Ծոփաց դաւառները, ու յարակից երկիրները՝ Եփրատի արեւմտեան ափերէն մինչև Սև Մով, իր մէջ ունենալով Փոքր Կապադովկիոյ արեւելեան նահանգները :

Նոյն իսկ բուն Կապադովկիոյ արեւելեան դաւառները միշտ Հայերով կը բնակուէին, ու կը կառավարուէին հայազգի էլիտաներու ձեռքով, ու այս գաւառներն ալ հինէն ի վեր ծանօթ էին իբր Փոքր Հայաստան = Արմէնիս Մինօր :

Քրիստոսէ առաջ Առաջին դարուն՝ Հոսիմայեցի Փոքր-Հայոց երկիրը իրենց վաժապետ ձեռով կը նուիրէին երբմե՛ն Գաղատիացոց, երբմե՛ն ալ Պոնտոսի կամ Կապադովկիոյ Հոսիմէասէր թագաւորներուն :

Դիոկղետիանոսի ու Կոստանդիանոսի ժամանակները Փոքր-Հայքը բաժանուած էր երկու մեծ նահանգներու. — Փրիմա եւ Մրքանտա, եւ որուն մայրաքաղաքը կը համարուէր Մելիտինէն : Նշանաւոր գինի կար այս երկրին մէջ, որ կը հաւասարէր որեւէ գինիի տեսակներուն (1) :

Միհրդատի վերջնական պարտութենէն վերջ, Պոմպէոս շինել տուած էր Նիկոպոլիս քաղաքը, որ կը գտնուէր Երզնկայի ու Սեբաստիոյ միջև :

Մեծն Անտիոքոսի պարտութենէն վերջ, Հայկաց Ջարն՝ Իլիանը, Արտաշէս Ա. ի նետ՝ Հոսիմի ծերակոյտին հաճութեամբ՝ անկախ թագաւորութիւն մը հիմնած էր : Ջարնի մայրաքաղաքն էր Կարկատիոկիտո մեծ քաղաքը :

Ջարն՝ ալ մեծ թագաւոր մը կ'երեւէ, որովհետեւ, ըստ Գաթրճեանի, զրամ մը դըռնուած է, որ այս Ջարնի կը վերագրուի, եւ

(1) Տես A Copendiam of Ancient and Modern Geography, Նկղիսակ՝ A. Arrowsmith. էջ 483-485:

որուն վրան կը տեսնուի իր «Արքայից Արքայ» գոռ տխրողուք. Ջատրիատօի վասիլէոս վասիլլէոն : «Ջատրիադիսի Թագաւորաց Թագաւորին» :

Մեծն Տիգրանի գահակալութեան շրջանին, Փոքր-Հայոց գահին վրայ կը բաղմէր, այս Ջարեհի շատաւիղներէն՝ Արտանէս Թագաւորը, որ Մեծն Տիգրանէն պարտուելով, Փոքր-Հայոց անկախ Թագաւորութիւնը՝ որ Յ5 տարիներ շարունակած էր՝ միացաւ Մեծ Հայաստանի Թագաւորութեան (1) :

Երկու Հայաստանները այսպէս միանալով ծագում տուին զօրաւոր ու Միացեալ Հայաստանի մը, որոնց միահեծան տէրը՝ Տիգրան Արքայից Արքան, ըստ օտար պատմիչներու, սկսաւ իր Թագին վրայ երկու խորհրդաւոր արծիւներ ցուցադրել, որոնցմէ մին Մեծ-Հայքը ու միւրը Փոքր-Հայքը կը խորհրդանշէին (2) :

(1) Կը պատմէ Մտրաբոն :

(2) Վայյան, որ կ'ըւէ թէ Տիգրան նոր

Արտաշիսեան ու Ջարեհեան Թագաւորութիւնները, Սելեւկեան կայսրութեան անկումէն թիչ առաջ Երեւցան՝ ցոյց տալով Հայ Ազգին ազգասիրական ու հայրենասիրական անշէջ ձգտումները :

Արտաշունեաց Հարստութիւնը Հայաստանի քաղաքական կեանքին մեծազոյն իրականութիւնն է, ու կրնանք նոյն իսկ նկատել զայն Հայաստանի քաղաքական կեանքին փառապարտակր :

Սոյն Հարստութիւնը Հայ Ազգին ծնաւ Արտաշէսը, Տիգրանը ու Արտաւազդը, որոնք մեր ցեղին քաղաքական բարձրութիւնը պիտի ցոյցնէին առ յաւէտ :

Նիկոսիա

ՆՈՒՊԱՐ ՄԱԳՍՈՒՏԵԱՆ

Քագաւոր պսակուելուն միայն Աստղ մը կը կրէր իր Քագին վրայ, իսկ Արծիւները կ'երեւին Փոքր-Հայքի աշխարհակալութեան վերջ :

